

Բ Ա Ն Ա Ս Է Ր

Ա Մ Ս Ա Թ Ե Ր Թ

ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

Ե ՏԱՐԻ 1903	Տարեկան՝ 15 Փր. = 6 ռբլ. = 3 դոլար :	ՅՈՒՆՈՒԱՐ ԹԻԻ 1
----------------	---	-------------------

Հ Ա Յ Ք Ս Գ Ր Ո Ց Ս Է Ձ

«Պատուէր տալ յիսկև Արարեսեան քաղաքապետութեանցն
«եւ Ասփանագեան զնդին», Երեւ. ՄԱ., 27.

Ս. Գրոց մէջ կը հանդիպինք հատուածի մը՝ որ մեզ համար բաւական կարեւորութիւն ունի. այն հատուածն է Երեւիա մարզաբէի գլ. ՄԱ., 27 համարն, որ կ'ըսէ. «Պատուէր տուք յինէն Արարատեան թագաւորութեանցն եւ Ասփանագեան զնդին»: Բանասէրք — ազգայի՛նք թէ օտարք — այնպէս ըմբռնած են՝ իբր թէ Երեւիա այս խօսքերով ակնարկելու դիմած ըլլայ զՀայաստան եւ Հայոց թագաւորութիւնն. այնպէս եւ Գարագաշեան իւր «Իննական պատմութիւն Հայոց» կարեւոր գործոյն մէջ (հտ. Ա.)՝ պաշտպան կը հանդիսանայ նոյն գաղափարին: Սակայն փութանք ըսել՝ թէ չարաչար կերպով կը խարուինք ամէնքս ալ. վանդի Ս. Գրոց երբայական բնագիրն ունի Միկնի անուամբ երկեր մըն ալ. — մանկոք Արարատ, Միկնի ու Աշխնագ. = «Թագաւորութիւնս Արարատայ, Միկնոյ եւ Ասփանագայ», — զոր Պշխոն՝ Ս. Գրոց ասորական բնագիրը՝ թարգմանած է Արմենի — «Հայաստան» — մալիւոքս ղԱրարտս՝ ուկղԱրմենի, ուկղԱշխնոգ = «Թագաւորութիւնըս Արարատայ եւ Հայաստանի եւ Ասփանագայ (1)»: Ուստի Երեւիայի ժամանակ անձանօթ էր սակայն Արմենիա կոչուիմ, այլ՝ Միկնի անուամբ միայն ծանօթ էր Հայաստան, որ կը տարածուէր Ուրմիոյ լճէն մինչև Վանայ ծովուն քովերն, եւ որոյ բնակիչք (Հայք) ետքէն ձուլուեցան «Արարատեան թագաւորութեան եւ Ասփանագեան զնդին» եթէ ոչ ամբողջութեան՝ զէթ մէկ յայտնաբերուի, այս ձուլումէն ետքն է՝ որ

(1) Հմմտ. Կ. Յ. Կարապետեանի «Պատմութիւն Հայաստանի» արձանագրութիւն Մա. Ազգայն. Գր. Կ. Ս. 1907. 1-2.



Արևեկիա ընդհանուր անուան տակ ծանօթ է այն միացեալ թաղաւորու-
 թեան երկիրն , որ «Հայաստան» կոչուած է մերիններէն : Հայաստանի
 բնիկ անունը՝ Միւննի՝ բուստածեւ արձանագրութիւններէն ծանօթ է
 մեզ , հնագոյն Մաննուս ձեւով , իսկ ժողովուրդն՝ Մաննայա = Ման-
 նա-ցիք = Հայաստան-ցիք» , Արդ Երեմիայի յիշեալ հատուածին ասորե-
 րէն բնագրին վրայ յենլով՝ կրնանք ենթադրել , թէ ի սկզբան Հայոց
 բնավայրն եղած է ըստ բուստագրաց լնա՛րու Մաննայա = «երկիրն Ման-
 նացոց» , այսինքն՝ ինչպէս ըսինք վերը , Ուրմիոյ լճին եւ Վանայ
 ծովուն մէջտեղն եղած տարածութիւնն . ըստ որում զօրաւոր ապացոյց
 մը չկայ հաստատելու՝ թէ Հայք վտուղացի զաղթա՛յաններ ըլլան , ինչ-
 պէս կ'ընդունին արդի գիտնականք՝ Հերոդոտոսի սա խօսքէն հետեցը-
 նելով . Ἀρμένιοι Φρυγῶν ἄποικοι = «Հայք ի Փոսիդիոյ զաղթեալք (1)» :
 Արդէն մեծահմուտ Գարագաշեան իրաւամբ կը հակասակի՝ Հերոդոտոսի
 այս հատուածին վրայ շէնք բարձրացնող գիտնականաց խմբին գէժ ,
 ըսելով կարուկ կերպով , թէ «այս կարծիքն , ըստ մեզ , պատմա-
 կան հիմ չունի (2)» :

Ուրիշ սեղ ցոյց տուինք , թէ Արևեկիա անունն յառաջ եկած է
 երբայերէն հար = «լեռան» բառին՝ Միւննի անուան հետ միանալէն .
 այսպէս՝ Հար-Միւննի եղած է Արևեկի , որ կը նշանակէ «լեռան Միւ-
 նոյ» = լեռնային Հայաստան = բարձրաւանդակ Հայաստանի (3) : Բայց
 հակասակ այս ցուցման , որ սարգապէս հետեւողութիւն մըն էր երբա-
 յերէն բառագրոց , այսօր կը յաւելունք , թէ՛ ըստ Darmesteterի՝ Ար-
 ևեկիա անունն արուեստական կերպով կազմուած բառ մըն է . այսինքն ,
 երբ Պարսիկը իրենց մեծ արշաւանքներով նուաճեցին՝ ի մէջ այլոց՝
 վերոյիշեալ Արարաս եւ Միւննի երկիրներն , այս անուններն ալ անհե-
 տացան եւ զազրեցան գործածութենէ , որուն անմիջապէս յաջորդեց
 Արևիկա անունն . արդ այս վերջին Արևիկա ձեւը կազմուեցաւ պարսկա-
 կան պաշտօնատանց մէջ , երկու հին անուններն — Արարաս եւ Միւննի —
 իրարու հետ միացնելով , եւ եղաւ Ար(արաս)-Միւննի = Արևիկ (4) : Ի-
 րօք ալ Արևեկիա անուան ամենահին յիշատակութիւնը կ'ըլլայ միայն
 Բեհիստունի գարնհեան սեպածեւ արձանագրութեանց մէջ , այն է , Ե-
 րեմիայի մարդարէութեան գրուելէն (Իբր 585՝ նախ քան զՔ.) վաթսուն
 տարույ մը չափ հոգն : Ուրեմն հաւանական է որ իրաւունք ունենայ
 Darmesteter , մանաւանդ երբ նկատենք՝ թէ Բեհիստունի արձանա-
 գրութեանց մէջ Հայոց յիշատակութիւնը կ'ըլլայ , Գարեհի՛ Հայոց գէժ
 մղած պատերազմին առթիւ , որ պատահած է 520ին նախ քան զՔրիս-
 տոս . այնուհետեւ Հայաստան անցաւ Պարսից լճին տակ , իբրեւ հար-
 կատու իշխանութիւն :

(1) Հերոդոտոս , է , 73 : (2) Բնական պատմ. Հայոց , Ա , ա , 10 :
 (3) Տոսպիկ . արձեղր . Մանագիւրսի , էջ 2 : (4) Journal asiatique , 1891 ,
 Ա , էջ 140—141 :

Տեսննք, թէ Ս. Գրոց երբայական բնագրին Միևնի անուանած երկիրն էր «Հայաստան», եւ զործածուած է նոյն իսկ նշանակութեամբ արդ ի՞նչ էին «Արարատեան թագաւորութիւնն եւ Ասքանազեան գունդն» ։

«Արարատեան թագաւորութիւնն» ոչ այլ ինչ էր, բայց եթէ Ուրաշնու կամ Ուրարտնու անուամբ ծանօթ Ասորեստանի հիւսիսային կողմը դրուած մեծ պետութեան մը, այսպէս ըսենք, կեդրոնական վարչութիւնն ։ Վասն զի բուն ակրութիւնը կը բաժնուէր բազմաթիւ փոքրիկ նահանգներու եւ զաշնակից անկախ թագաւորութեանց, որոնք պատերազմի ժամանակ կը միանային՝ թշնամուոյն դէմ դնելու համար ։ Այս մասին գաղափար մը տալու համար ըսենք միայն, թէ Շամշի-Աղադ (825—812 նախ քան զԲ.) Ուրարտնի գաշնակից Լախի կոչուած երկրին վրայ յարձակելով, անոր մէջ՝ երեսունի մօտ թագաւորներու յաղթեց, զորս յանուանէ կը յիշատակէ իրեն թողած մէկ արձանագրութեան մէջ, հանգերձ անոնց մայրաքաղաքներով (1) ։ Ասորեստանեան արձանագրութեանց մէջ յիշուած Ուրարտնու երկիրն՝ Լախի — որ Վանայ ծովուն հարաւային կողմը կը տարածուէր — հիւսիսային կողմը կ'իյնար, այսինքն՝ մեր ազգային մատենագրաց «Այրարատ» անուամբ յիշած աշխարհին տեղը բունն էր ։ Որով ետքէն ալ՝ Ս. Գրոց միջոցաւ՝ նոյն «Այրարատ» կամ «Արարատ» ձեւն ստացաւ Ուրարտնու անունն ։ Ուշտու կամ Ուրաշնու ձեւն յատուկ էր Բաբելոնացոց, իսկ Ուրտնու կամ Ուրարտնու՝ Ասորեստանեայց, նշանակելու համար Խայդիացոց հզօր ազգն, որոնք Հայաստանի մէջ՝ եւ ի մասնաւորի Վանայ քառասայսին վրայ՝ ա՛յնքան յիշատակարաններ թողած են ։ Անուանա Ս. Գրոց մէջ «Արարատ» ձեւով կիրարկութիւնը՝ մտած է ուղղակի ասորեստանցիներէ, և ոչ ըլլազն ժ գարու մէջ ։ Վասն զի, եթէ Բաբելոնացոց ազդեցութեան տակ մտած ըլլար, այն տտեն պէտք էր որ՝ Արաշտ ձեւն ունենար հոն ։ Նկատելով որ բաբելոնեան ձեւն է Ուրաշտու, շով ։ Արդ այս «Արարատ» անունն ասորեստանեայց լեզուաւ, — որ սեմական լեզուաց հնագոյն ներկայացուցիչն է, — ուրտնու կամ ուրտնու բառէն ծագած ըլլալով՝ կը նշանակէ «կեդրոն, բարձրութիւն, բարձր», որ շատ լաւ կը յարմարին նոյն գաւառին դրից ։ Աշուրականիպայ թագաւորին (668 — 626 նախ քան զԲ.) մատենագրանէն գտնուած ասորեստանեայց լեզուի բառարանի մը համեմատ, որ աղիւսեայ պնակիտներու (tablettes) վրայ գրուած է մասնաւոր խնամքով մը, ուրտնու հոմանիշ է քի՛ւա տառախմբին (2), որ՝ ասորեստաներէն քուրն՝ — «ծիծ, ստինք» բառին հետ եթէ նմանութիւն չունի, պէտք է ուրեմն աղերս ունենայ քիւ(շ)ու =

(1) Հմմտ. Raw. WAI, Ա, էջ 29 — 31, սիւնակ Գ, տող 45—64 ։

(2) Հմմտ. Delitzsch, Assyrische Lesestücke. Leipzig 1885, էջ 54, տող 84 — S. 74 ։

ոս» անուամբ դեռ մըն ալ կը յիշեն Պլինիոս (1) եւ Պտղոմէոս (2) : Աստուծոյմէ զատ՝ Փոխգիրոյ միջին մասին մէջ կը յիշուի նաեւ «Ասկանիա» անուամբ ուրիշ լիճ մըն ալ (3) : Պլինիոս՝ պատմական Տրոյադայի առջեւներն այս անուամբ կղզեաց խումբ մը կը յիշէ : Իսկ Տրոյադայի եւ Լիւդիոյ սահմաններուն վրայ՝ նոյն անուամբ նաեւանդիստ մըն ալ կը յիշատակէ (4) : Արդ , այս ամենէն բացայայտ կերպով կ'երեւայ՝ թէ հին Բիւթանիոյ եւ Փոխգիրոյ մէջ «Ասքանագեան» ազգի մը գոյութիւնը կար . բայց աւանդութեան մը համեմատ՝ Ենէի որդին Ասկանիոս միանալով Հեկտորի որդւոյն Սկամանարիոսի հետ , Տրոյադայի մէջ միապետութիւն մը հաստատեց (5) . արդ , ասկէ ծագեցան Բիւթանիոյ եւ Փոխգիրոյ մէջ «Ասքանագ» անուամբ ծանօթ բոլոր վայրերուն եւ ազգին աւանաները : Կան ոմանք , որ մինչեւ իսկ Ս . Գրոց այս անունն ակնարկութիւն կը կարծեն «Գերմանիոյ» . վասն զի Գերմանիոյ հիւսիսային կողմն՝ այս անուամբ հարստութիւն մը կար , միջին դարուն : Այս սխալ ենթադրութեանց կարգէն է նաեւ այն՝ որ Սեւ ծովու հին անունն Աֆսենոս կամ Եւֆսիկոնոս՝ ծագած կը կարծեն «Ասկանիոս» անունէն :

(Շարունակելի)

Կ. Յ. ԲԱՍՄԱՋԵԱՆ

Յ Մ Ո Ր Բ Զ Ե Ե Ն

(1 8 9 6)

Ի՞նչ ես գու , ձիւն , թեթեւ , թրթռուն ,
 Ծաղի՞կ , պատաս՞նք թէ վերմակ ,
 Որ կը փրոտուիս Հայ դաշտերուն
 Վըրայ , անծա՞լ ու ճերմակ :

Դրախտաբընակ մի աղաւնեա՞կ
 Արդեօք , ի տես որք կուսին ,
 Իր փեռուրներն , իբրեւ ժանեակ ,
 Թափէ անոր մերկ ուսին :

Կամ երկինքէն — ուր խաղաղիկ ,
 Բուրէ փայլի միշտ դարուն ,
 Ասաղիկներով լուսածաղիկ
 Շողով , գոյնով զարդարուն —

(1) Անդ : (2) Պտղոմ. Ե . 1 , 4 : (3) Արրիանոս , Արշաւսնի Աղեֆս . Ա . 29 : (4) Պլին . ԲԵ . պտե . Ե . 32 եւ 38 : (5) Դիոն . Հալիկ . Ա . 65 :